

## ԵՐԵՔ ԱՄԻՍ Ի ԿԱԽԵՓ

ՈՒՂԵԿՈՐՈՒԹԻՒՆ

### ԳԱՐԼԱ ՍԵՐԵՆԱ ՏԻԿՆՈԶ

(Հյատարակեալ 'ի Tour du Monde օրագիք) : — (Տես Պ. Ա., էջ 37) :

Դ

Ի ԿՈՎՇԱՄ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՎԵՐԾԻ ԵՈՅՑ-  
ՆԵԱԿՆ ԿԱՐԾԵԽ թէ հարանեաց ամե-  
նէն յարմար ժամանակն է : Մանաւո-  
րապէս 'ի Աղնախ, վաճառական քա-  
զաքն միշտ գործոյ հետ զրաղած է . մեծ  
պահոց աւուրքն որ կը մատենան՝ կը փու-  
թան ամուսնացընելու առաջուց նշա-  
նուածները, որովհետեւ հօս « ժամա-  
նակն դրամ է », և ատեն չկայ ժամա-  
փանառ ըլլալու կենաց մնոտի հաճոյից  
հետ : Այն ատեն փոքր քաղաքն անսո-  
վոր կերպ մը կ'առնու : Երաժիշտը խումբ  
խումբ իրենց ազգային նուագարանօք՝  
կ'եննեն կ'իշնեն ծամածուռ փողոցնե-  
րէն՝ կանչուած տեղերնին երթալու :  
Եւ տօն (թմբուկ) կը թնդացընէ զօդը  
իր շարաձայն բախմամբքն, գոռունան  
իր սուր ձայնները կ'արձըկէ, և ազգա-  
յին երկու պալքն՝ տաշուրի և կեզ-  
ձինքա, վերջինս ծաղստանի պար է,  
իրենց ոգեորեալ կաքաւը կը պարեն :

Մանաւանդ Հայոց մէջ, որոնք ինչ-  
պէս տեսանք, բնակչաց ամենէն բարե-  
կեցիկ մասը կը կազմէն, հարսանեկան  
հանդէսքն մեծ չըքզութեամբ կը կա-  
տարուին : Շատ անգամ ամուգն երկար  
ատենէ 'ի վեր նշանուած կ'ըլլան ա-  
մուսնութենէն առաջ : Հիմա հանդեր-  
ձեալ փեսայն բաց երեսով կը տեսնէ  
իր հարսը՝ որ ատենք չէր ըլլուէր, ո-  
րով շատ մը սիսամիւնք չեն պատա-  
հեր պսակման ատեն : Ամուսնութեան  
առաջարկութիւնն գոհար մ'է, զոր խօ-

սեցեալն իր ապադայ ամուսնոյն գրա-  
ւական կ'ընծայէ . եթէ ասոր ծնողքն  
խոստումը ետ առնուն, գոհարը փե-  
սային կը դարձընեն : Օժիխն՝ որ միու-  
թեանց մեծ մասին գլխաւոր շարժիչն  
է, հարիւրէն ինչուան հարիւր հազար  
ուուպլ կ'ըլլայ . գումարն էրկանը կը  
յանձնուիր, բայց երբ սա մեռնի, ամ-  
բողովութեամբ այրույն կը դառնայ :

Նախնական հանդէսն՝ ընդունելու-  
թիւն մ'է, որ իրիկուան ատեն՝ եկեղե-  
ցի երթալէ առաջ հարսին ծնողաց տու-  
նը կ'ըլլուի : Բատ արմելեան սովորու-  
թեան՝ արք քովընտի սենեակ մը կը  
կենան։ Ժամանակն ընդհանրապէս հար-  
սին երեսը դիտելով կ'անցնի, որ աշուր-  
ները վար խոնարհած նստած է ճրագ-  
ներով լուսաւորեալ սեղանի մը քով :  
Իրեն մօա պարապ աթոռակ մը կայ,  
հանդերձեալ փեսային համար պա-  
հուած : Հրասիրեալ կանայք կը ժողո-  
վին գորգերով զարդարուած տախտա-  
կամածի մը տախտի մը վրայ, որ սենե-  
կին ամբազլ երկայնութիւնը բանած է .  
գիմայի կողմը աթոռակներ կան ուր  
այլք կը նստին . պատուց տեղերն՝ այս-  
ինքն հարսին աւելի մօտ՝ այն կահանց  
համար են՝ որոնք հետը վերաբերու-  
թիւն մ'ունին :

Այս ակրմիս միակերպութիւնը կը  
զուարթացընեն տայրայի (ηαψι, բրմ-  
բուկ) և դաշնակարանի (harmonium)  
հնչինքը : Այս երաժշշութիւնս 'ի պար  
կը հրաւիրէ : Կ'ենէն մին 'ի հրաւիրեալ  
կանանց ու գորգերու վրայ կանոնաւոր  
չափով չարժուաներ կ'ընէ . մինչդեռ

այլք ծափահարութեամբ կը ձայնակը-  
ցին իրեն՝ բաց 'ի քանի մի հարուստ  
վաճառականաց աղջիկներէն, որոնք 'ի  
մեծ դայթակղութիւն ամբողջ ժողո-  
վրդեան՝ եւրոպականացած են, Ալ-  
Նախի ամեն հայուհիք վրացի զգեասոր  
կը հագնին :

Այս աղջիկն՝ որու հարսանեաց հրա-  
ւիրուած էի, տասնեւորս տարեկան էր,  
տասնեւութ կամ քսան տարեկան կ'ե-  
րեցընէր ինքզինքը : Հասակն կարճ,  
կերպարանն բաւական մարմնեղ, թե-  
րես իր յուսացածէն ալ աւելի, գոյնն  
շուշան և վարդ, ակռաներն գեղեցիկ,  
մազերն ալ մոխրագոյն, խիտ և մե-  
տաքսենի, երկու հիւսք ետևը ձգուած  
և հոպոպիկ մ' այտաց վրաց, յիրաւի  
քննազգեղ արարած մը :

Հագած էր տեղացի բացագոյն սըն-  
դուսէ կապայ մը, երկայն, ճեղքուած և  
առ կախեալ թեզզանեզք, բոլորչի ձեած  
բաճկոն մը, որ ոսկեճամուկ սպիտակ  
սնդուսէ կույի-իմինին կ'երեցընէր, որ  
է ներքին բաճկոնակ մը : Նոյն նիւթէ  
դօտի մը, որու լայն ծայրերն դիմացէն  
կը ծածանէին, զենջակի մը պէս զգես-  
տին յառաջակողմը կը ծածկէր: Դրէք  
նաև մազելուն վրաց վրացի քողը (լէ-  
չարի), որ է ոսկելու և արծաթով բա-  
նած շղաշատեռ մը, պսակաձև ապարօ-  
շի մը հաստատուած, զոր բաւասրու-  
թի կը կոչեն :

Հարսնն այսպիսի հանդիսաւոր զար-  
դարանաց մէջ, ստիպուած անշարժ կե-  
նալու ընդ հսկողութեամբ իր քովը  
նստած հին դաստիարակին (օսդադի),  
անշուշտ սպասելու ժամերն երկայն կը  
տեսնէր: Վերջապէս զուսնայի ձայներն  
կը լուսին, փեսան է որ կու զայ իր ազ-  
գականաց, բարեկամաց, երգչաց, ե-  
րաժշտաց, ծառայից խուռան ամբոխիւն,  
(առանց յիշելու խել մը ապշածներու  
բազմութիւնը), յորոց ոմանք ձեռքեր-  
նին գոյնզգոյն լապտերներ, ոմանք մեծ  
ջահեր և կամ պտտի ճարագներ բռնած  
են, լուսաւորութեան ճոխութիւն մը՝  
որ այնչափ աւելի պիտանի կ'ըլլայ՝ որ-  
շափ որ սովորաբար Սղնախ քաղա-

քըն, գիշերը կոփելուն պէս, ամենա-  
կատարեալ խաւարի մէջ ընկղմած կը  
մնայ :

Այս ամբոխս կանդ կ'առնու տան  
դիմացի ծածկին տակ, որ յանկարծ կը  
լուսաւորուի. բայց փեսան դեռ չերե-  
ցած, առաջուընէ իր բարեկամաց միոյն  
ձեռքով սովորական ընծայքը (հալավի)՝  
կը զրկէ. յորս ընդհանրապէս ոսկի շրջ-  
թայ մը կը գտնուի և կը նշանակէ ան-  
քակտելի միութիւնը, (վասն զի Հայոց  
մէջ պսակալութութիւն չկայ), և երկու  
զլուխ շաբարի կարմիր ժապաւէններով  
զարդարուած, որ է հարսանեաց քայլց-  
րութեան նշան մը: Այս շաբարի զլուխ-  
ներէն մին խօսեցելոց ծնողացը և ըն-  
ծաները օրհնող քահանային մէջ կը  
բաժնուի, միւսը նոր ամուսնացելոց  
համար է: Յետոյ քանի մը ճերմակ հաց  
կը կարեն, զոր առընթերակայք այն ա-  
տեն կ'ուտաեն, և կը նշանակէ այն առա-  
տութիւնը որ պիտի տիրէ նոր ընտա-  
նեաց մէջ: Այս ատենս է որ փեսայն և  
իր ուղեկիցքն ներս կը մանեն: Շքադիր  
պատանին կ'առաջնորդէ փեսային այն  
ածոռակին վրայ որ իրեն համար պա-  
հուած էր հարսին քովը. յետոյ ասոր  
ազգականներէն մին կը բերէ հարսին  
և փեսային ընծայուած ազգականաց  
և բարեկամաց պարգէօքը: Մի ըստ միո-  
ջէ ամեն առաջակայից իւրաքանչիւր  
նուէքքը կը ցուցընեն, տուողին անունը  
կը արուի, և շատ անգամ ալ ընծային  
դինը կը կտրուի:

Երբ կահագիրն (inventaire) լմնայ,  
քահանայն այս ընծայից նոր սղօրը  
կ'օրհնէ. ազօթներ և երգեր կ'երգեն  
քիչային ձայնով մը. յետոյ հայրն նոր  
պսակուելոց մօտենալով՝ իր հանդեր-  
ձեալ փեսային ասացուածք մը կ'ը-  
նէ, և իւր աղջկան ձեռքը անոր ձեռքին  
մէջ կը դնէ. հօս կը լմնայ հարսանե-  
կան նախերդանն: Շքադիր օրիորդն  
(մամրեվելի) ալ ուրիշ բան չունի՞ բայց  
եթէ հագցընել հարսին փեսային ըն-  
ծայեալ զգեստաները, քարիպան, որ  
վերնազգեստ մ'է լայն և առ կախեալ  
թեզզանեզք, և զիսուն վրաց դնել մե-

տաքսէ թաշկինտկը, բաւր-մոզախվեսի, որ հարսանեկան զարդուն լրումն է, և կը նշանակէ թէ երիտասարդուհին իր հայրենական առնեն կ'ենէ, մէյմ'ալ իրրի ամսնախն քանի մը օր վերջը մըտնելու համար :

Եթաղիր յուղարկաւորքն եկեղեցին կը տանին զնարօը և զիթեան . հոս կը սկսի հանդիսին ամենէն ազմլալից մասն . զուսնայն կը հանէ, թմբուկն կը դրնդայ, հրաւիրեալք կ'երդեն, ոմնաք կ'աղաղակին, հողովականաւրենիր կը գառնան, փամփուշտն կը ճամթըռտի, հրթիւը օգոյն մէջ կը սուրպայ: Պասկը օրհնուելէն ետքը, ուրախութեան նոյն ցոյցերով տուն կը տանին երիտասարդ զցուքը . ուր հարսին ծնողքը հրաւիրելոց ընթրիք մը կու տան . նոյնը կ'ընէ նաև փեսայն իր կողմանէ . և երկրորդ օրն ամսնանայեալքն ընտանեաց տմենուն հետ կը խօսակցին : Հանդէսներն երբեմն ինուան շաբաթ մը միմեանց կը յանորդէն: Միսոյն յետ պատմեն զուարծութեանց լժակիցը մէկմէկու կը մնան :

### Ե

Հայք՝ Հրէից պէս առանց հայրենեաց ժողովուրդ մ'են, զրս հալածանքը սափած է աշխարհիս ամեն դին ցրուիլ . դարձեալ Հրէից պէս կրկին և կրկին փորձուութիւնին իրենց արտաքրուստ խոնարհական կերպ մը տուած է, բայց ասոր հետ ունին նաև կամաց մեծ հաստատութիւն մը և շահու սաստիկ սէր մը : Դարուց 'ի վեր աննոցմէ մեծաթիւ բազմութիւն մը դազմած է 'ի Պարսկաստանէ 'ի կովկաս, առաւելագոյն մասն Սուրամ ձորէն անդին հաստատուելով դէպ 'ի Տիգիս և երկրին ուրիշ անգուածնքը, այսինքն վրացի գաւառաց մէջ, ուր կ'ապրի ժաղովուրդ մը որ աւելի քիչ հասկացողութիւն և սէր ունի վաճառականութեան քան թէ իմերթի և Մ'նկուելի ժողովուրդքն, և հետեւապէս կարող չեղան տոկալ նոր եկելոց գէմ իրենց սիրած՝ այսինքն մեծ

և փոքր վաճառականութեան երկրին վրայ :

Հայաստանն որ երեքմն ծաղկեալ աշբութիւն մ'էր և կը տարածուեր իւ . քսինեան Պօնտոսէ 'ի կասարից ծով, հիմն յերիս մասուն բաժանեալ է երկր զանազան տերանց ձեռքն, Հիւսիսային մասն՝ որու գիմսաւոր քաղաքն է Երևան է . Ռուսակալութեան ձեռքն է . Պարսիկը՝ արիելեան մտսին կը տիրեն, որու գլխաւոր քաղաքն է Դավրէժ, և Տաճկաստանն՝ տմենէն արևմտեան և ընդարձակադպոյն մասն ունի՝ որու գըլխաւոր քաղաքն է Լրդիուում:

Հայ աղջն, զոր սկզբնաւորած է, կ'ըսեն, Հայկ նարհապէտան յետ կործան . ման աշաբարկին Բարելւնի, որ է ըսել իրը երկու հազար հինգ հարիւր տարի Քրիստոսէ առաջ, զրեթէ երեք հազար տարի տեսած է, այսինքն ինչուան մեր թուականին 428 տարին, երկու յաջորդական հարստութեց՝ Հայկաղանց և Արշակունիաց գաւազանին տակը. յետոյ եկած են օտար բռնաւորք, Պարսիկը, Յոյնը, Արաբացիկը, Տաճիկը, Թաթմարք, որք կրցածնուն շափ աւերած էն երկրը և ըստ հանցյու կառավարեր են: Սակայն ինչուան երկուասաներորդ գարն դեռ տեղ անդ իրենց սեպհաշկան օրինօք կը կառավարուեին, երեք անուանի նստիարարութեանց բագրատունեաց, Արքունիանեաց և Արքունաց ցեղից իշխանութեան տակ . բայց Աէջուղեանց և թաթմարաց ոտնակով ընելին վերջը, 'ի սպառ բոլորովին նուաճուեցան :

Հայաստանն՝ երեքէն ինչուան ուիժ հազար ոսքը բարձրութեամբ՝ 'ի բնէ լեռնուտ երկիր մ'է : Իր բարձրագոյն կէտն է Մասիս, որ Հայկայ թուռան թուռէն Ամասիային անունը առած է, և կ'ըսեն թէ հոս եկած դաղարած է նոյայ տապանն : Այս հարաբուղիս որ շատ ատրիներէ 'ի վեր գագրած էր, յանկարծ բորբռգեցաւ 'ի 1840ին և հին Արկուսի գեղը կործանեց, ուր աւանդութիւնը կըսէ: թէ նոյ առաջին որթը անկեց : Սինթաց գետքն՝ որպալսի են

բատ, Ցիգրիս և Երասխ, լեռանցամէջ մեծատարած լիճն և բազմաթիւ ջերմուկն այս զարմանալի երկրիս՝ 'ի մէջ այլց մասնաւոր յատկուն մը կու տան:

Բայց դառնանք ՚ի կախէթ: Լեզկաց և ուրիշ մահմետական ցեղից սահմանակից ըլլալով, ասենով շատ աւերմունք կրած է՝ 'ի մեծակայ ժողովրդոց: Ամեն կողմ հին և հզօր դղեկաց մնացորդը կը սեանուին, որոնք երկրին վաղեմի պահպանողական զէնքն էին: Այս սիփի է Զաքադալայ վիճակին մէջ, Սղնախէն երեսուն վերսա հեռու, թամար տէտորդիս ցիխէ (բերդ թամարայ թագուհոյ) կիսաւեր ամրոցն, Յարսրի Քոլուտէց ըսուած գեղին մօտ, ուրիշ անուամբ Զարի յըհնոր կոչուած, որով հետեւ նշանաւոր ազբիւր մը կայ հօն: Հօն տանող ճամբան, որ գեղանկար տեսարաններով լի է, հիանալի անտառի մը մէջէն կ'անցնի, որ տէրութեան ստացուածք է: Հին գեղեակին՝ որ իրեն բարձրութեամբն Առաջանի ձորոյն խորէն կը նկատէ կովկասու լեռանց բարձրագագաթն շղթայքը, կը կ'արծուի թէ թամարայ թագուհուցոյն պայծառափայլ ժամանակը շնուած ըլլայ, որ մեռած է՝ 'ի 1244ին: Այն լեռն՝ որու վրայ կառուցեալ է, և բնական պանչելի դիտանոց մ'է գիմայի սեպացեալ անդեաց վրայ՝ թշնամեայ շարժմունքը դիտելու համար, քանի մը գետանափոր ներլին ուղիներ ունի՝ որոնք կը հանեն 'ի գողաթին: Իր ստորոտը անբաւ խժարեր թուփեր կը բուսնին (Pistacia mutica), ուսկից աշխարհին եկեղեցեաց խոնկը կը հանեն, որոնք միանգամայն աւերակաց արտօսքին երեսը կը ծածկին: Ճեղացիք կը համարին թէ այս թփոց փայտերն այնշափ այրելի նիւթ կը բովանդակեն որ ամիսներով կ'այրին, և իրը որինակ մէջ կը բերեն այս գէպս, որ իրենց պատմութիւն դարձած է, իրը թէ գուշ ցեղէն քահանայ մը թիւնէզի (Վիճակ թիւլաւի) լեռներէն վար իննե-

լով ձմեռ ատեն՝ այս թուփերէս մեծ կրակ մը կը վառէ, և գարնան դարձած ժամանակ՝ կրակը դեռ վառ կը դանէ մոխրոյ տակ:

Այս մենաւոր դղեկակս, յորում գեռ կը տեսնուին թամար թագուհուցին բնակած պայտատան մնացորդքն, իր բաղանիքն, երկու եկեղեցիք, զինուորանց քըն, ատենով իրը անառիկ առել մը համարուած էր, ուր հազար վրացիք կը ընացին երեսուն հազար Լեզկաց գէմ գնել, և կ'ըսէին թէ այն օրն որ թշնամիք ասոր տիրելու ըլլան, բնակչաց ուրիշ բան շի մնար բայց երկրէն գուրս ելնել: Այս ստոյգ է որ երբեք շառնուեցաւ:

Դիմացի կողմն, նոյն լերին վրայ, Սիլիայ նուիրուած հին եկեղեցեակ մը կ'ամբառնայ, որ բարձրաբերձ և սաղարթախիտ դրիցն համար՝ շատ գիւրամատոց ըլլար ու խտաւորին:

Վրացիք, «որ քիչ գրագէտ ժողովուրդ մ'են, հազիւ վեր 'ի վերոյ իրենց հայրենեաց պատմութիւնը գիտեն: սակայն չկայ մէկն մէջերնին, ինչ աստիճանի ալ ըլլայ, որ չգիտնայ թամար թագուհուցին անունը: Այս իշխանուհիս իրենց համար Ս. Աստուածածնայ հաւասար է. կերպով մը զինքը աստուածացուցեր են. իրեն կ'ընծայեն իրաւկամ ոչ իրաւ, ինչ որ բարի է, ինչ որ մեծ և գովելի է. Վրաստանի տարեգիրքն անոր փառաւոր ժամանակին մէջ կ'ընկդմին լուսաւոր կէտ մ'է առ որ կ'ընթանան 'ի միջոց գարուց, այս ինկած ժողովրդեան յիշատակըն: Առասպելախառն զրոյցք, աւանդութիւնք, երգք, բանաստեղծութիւնք, ամենքը այս գիւցազնական անձս կ'ակնարկին: Միայն ուրիշ անուն մը հոչակաւոր թագուհուցին անուան հաւասար ժողովրդական եղած է. անոր ժամանակից երգիչ, որ անոր փառքը անմահացուցած է իր ասղերով. բանաստեղծն իլուստավիլի ։ Այսօրուան օրս ժողո-

1 Թամարերէն Դուռսութուն վրացերէն Տէրութիւն շամարուած է:

2 Խուսուակելի Վրաստանի Հոմերոսն համարուած է: Իր գրաւածը շարադրելուն վերը, ե-

վուրդն դեռ անոր տաղից մեծ մասը իբր առած կը գործածէ :

Թամարայ նախահան եղած էր դաւ-  
սիթ նորոգող թագաւորն . երրորդ ար-  
քայ բազրատունեաց ցեղէն , որ թա-  
գաւորեց 1089էն 'ի 1425 : իրեն թա-  
գաւորութեան ժամանակ սկսու վրա-  
ստանի բարգաւաճտնաց շարժմնելքն ,  
զոր իր թողած աղջիկն 'ի կատար պի-  
տի հասցընէր : Այս յամին 1184 քսան  
տարեկան բազաւոր (մերէ , ինչպէս կը  
կոչէն զինքը իր հպատակըն) օծուե-  
ցաւ , բայց 1178էն <sup>3</sup> արդէն իր հայրն  
Գէորգ Գ ըստ առվորութեան իրեն աթո-  
ռակից ընտրեր էր զինքը : Հանդէսն 'ի  
Տփղիս : Սիոն եկիղեցին կատարուեցաւ  
« Եօմն թագաւորութեանց <sup>2</sup> մեծամե-  
ծաց ներկայութեամբ , որնց վրայ այն  
ժամանակ կը տարածուէր վրաստանի  
իշխանութիւնն : Քութ այսիսի Անգոնի  
արքեպիսկոպոսն թազը մատոյց , և ի-  
մերեթի թաճայի էրիսդավին , որ Քա-  
խապէր կը կուռէր , անոր մէջքը ակա-  
նակապ գօտին կապեց՝ որու վրայէն  
սուրն կը կախուէր , հարկ մեծարանաց  
իմերեթեան ազնուականաց առ նորըն-  
տիր թագուհին : Այս գրուադիս ման-  
րապատում պատմութիւնը , ըստ բա-  
զում զրուցաց , կը յիշեցընեն դեռ ևս  
տեղի ունեցած սովորութիւնք :

Թամար թագաւորելուն պէս , իրեն  
իմաստութեամբն ունայն հանեց անսնց  
յոյսը՝ որք իր անուամբ կը յուսային կա-  
ռավարել : Քանի մը խօսքերով յայտ-  
նեց ինքզինքը . « Նայեցէք , ըստ եկե-  
ղեցականաց , որ առաքինուութիւնքն 'ի  
գործ գրուին . ճշմարտութիւնն յար-  
դուի , և չարն վերցուի : Խստութեամբ  
զնացէք հետա երր թագուհուց վիճա-  
կիս պարագաց մէջ պակսիմ : Միաբան  
այխատինք . գուք խրոհուրդ տուէք և  
ես գործեմ , գուք ինձի ուսուցէք և ես  
ալ այլոց ուսուցանեմ : ի նշան այս-

բուսակմ քաշուեցաւ և հօն մեռաւ : Ժամա-  
նակաբրութիւնն կը հաստատէ թէ անշափա-  
պէս սիրելով զթամար , վակի մը քաշուած ըւ-  
լոյ :

1 Վարցուց այլեայլ ժամանակաբրութիւնն

պիսի փոփոխ պարտուց՝ ձեռքերնիս  
տանը մէկմէկու :

Թամարայ բարբառոյն կորովութիւն ,  
դործոց և խօսից միաբանութիւնն , ըզ-  
կուսակալս գաւառաց ընտրելու խոհնե-  
մութիւնն , ամենայն ինչ յայտնեց որ  
մեծ թագաւորի մը հոգի կը կըրէր յին-  
քեան : Երիայն տարիներ՝ հպատակաց  
փափաքին հակառակելով , որոնք գա-  
հուն ժառանգ մը կ'ուզէին , որ և է ա-  
մունութեան առաջարկութիւն մեր-  
ժեց , ինչուան կոմմենոս յոյն ինքնակա-  
լին աջն իսկ : Բայց վերջապէս յամին  
1487 , մեծամեծաց և զինուորականաց  
աղաջանացն տեղի տալով՝ զիջաւ ակա-  
մոյ , Պոկոլուրաքի Գէորգ մոսկով իշխա-  
նին հետ ամուսնանալու , որ պէսորուած  
էր իր հայրենիքէն : Գիշ ատենէն զղա-  
ցաւ : Չորս տարի վրան անցնելէն վեր-  
ջը , այս անձս՝ որ զինովութեան և բար-  
կութեան ժամանակ՝ աղնուական հար-  
սը զարնելու չափ ինքզինքը կը կոր-  
սնցընէր , զամենքը իր վրայ զայրացու-  
ցեր էր : Վըստիք նեղացած՝ կ'ուզէին  
որ Թամար զինքը չորս կտոր ընել տայ .  
բայց նա բաւական համարեցաւ պատկը<sup>1</sup>  
լուծելու , և ամենայն բարիք ընելով  
գուրս հանել երկրէն այն անարժան իշ-  
խանը որ գինքը նախատեր էր :

Այն ատենէն սկսեալ բարձրաստիճան  
պատուաւորաց հարսնատենիկներու  
ըզձից ակնկալիքն եղաւ . իր աշը խըն-  
դրեցին մի զմիոյ կնի՛ Մանուէլ՝ Արևելից  
ինքնակալին որդին , Անտիոքյա Պետունդ  
իշխանն , Ելիուանի իշխան մը , Սպա-  
հանի սուլդանին որդին , որ քրիստո-  
նեայ եղեր էր իրեն հաճայ անցնելու .  
համար : Վերջապէս 1493էն կրկին ան-  
գամամուսնացաւ Թամար՝ բաղրատու-  
նեանց ցեղէն Օսսէդ իշխանին դանիէլ  
Սոսլանի հետ : Այս անդամ երջանիկ  
ամուսնութիւն մ"եղաւ . ուսկից ծնաւ  
1494էն որդի մը , Գէորգ , մականուամբ

իմաստ քիչ անդամ կը համաձայնին թուոց վրայ :  
Գործածանեներ ամենէն ընդունելիքն են :

2 Այսնէնքն Քարթլի , Ափիազիս , Կախէլ ,  
Հիրէթ , Սոմիէթ , Ռան և Ելիուան :

լալա (ափխաղերէն գեղեցիկ, սխրալի), և յետ ժամանակի դուսար մը թուսուտան անուամբ: Բայց նոյն այս նոր հարսանեաց տարին՝ պէտք եղաւ որ պատերազմի ենէ իր առաջին ամսունոյն դէմ, որ բանակով մ'իր վրան եկեր էր, որու հետ միացած էին նաև տէրութեան հարաւային գաւառաց ապստամբ էրիսդավիներն: Թամար անձամբ գնաց թշնամոյն դէմ և գութայիսի մօտ յաղթեց անոր. ասկէ ետքը զղումի եկող էրիսդավիներուն ներումն չնորհցեց. իսկ արձակուած իշխանն ալ չտեսնուեցաւ:

Նոյն ժամանակն դաւիթ Սոսլան յանդութեամբ կը յաղթանակէր Սարակինուաց վրայ, էրզիուումի մօտ, և իր ընդհանուր սպարապետն, Զաքարիա, Հայաստանի ուրիշ մաս մ'ալ կը հնազանդեցնէր իրեն: Պուքսպահր արարացի հզօր խալիքային զօրքն, ինչպէս նաև բանակն նուրէտուինի, որ խաչակրաց կատաղի թշնամին էր, վրացի զինուց դիմացը տեղի կու տային, Ա. Միքայէլ հրեշտակապետին, Կ'ըսէին, պաշտպանութեամբ, զսր կը աենանեն եղեր գերի ինկած Սարակինուք՝ թամար թագուհոյն վրանին վրայ կեցած:

Կարս քաղաքն իրեն զինուքն առնուեցաւ, Տաճիկը չուզելով տալ բանալիները՝ բայց միայն թագուհոյն, ամենամեծ յարգանքը ընդունեցան զինքը՝ երբնակաւ զայնս առնըլու:

Ներքին գործոց մէջ ոչ ինչ նուազ զարմանալի էր թագուհոյն ժրութին: Օքէնքները կը նորոգուէին, քաղաքներ և եկեղեցիներ նորէն կը շինուէին, զիտութիւնք, գ-պութիւնք, արուեստը կը խրախուսուէին այս ընտիր բամբշանս ձեռքով, որ իր գարէն շատ գերազանց էր. որ և իցէ օտարական որ իր հանճարովն երկրին օդտակարութիւն մը կամ շահ մը կը յուսացընէր, ամենայն ընդունելութիւն կը դանէր իր քովը ի՞նչպէս ուրեմն չզարմանանք,

որ եօթն դարեր յեղափոխելէն վերջը, այս արբայազուն պատկերը՝ քաղցր և ճառագայթաէտ աստղի մը պէս գեռէլ ծաւալի վաղեմի վրաստանի ամեն գաւառաց վրայ:

Երբ մեռաւ մեծ թագուհիս ՚ի 19 յունուարի 1212 (ըստ հին տումարի), Մողուաց ասպատակութիւններէն նեղուած և ներքին խռովութեանց ենթարկուած երկրին համար սկսաւ խռովութեանց և անկիմն ժամանակն: Տիգիս քաղաքն առնուեցաւ և քանդեցաւ խորասանի ձէլալ-էտտին սուլդանէն և մայր եկեղեցւոյն գմբէթն կործաննեցաւ: Իրաւ է որ երկու անգամ զօրացաւ գարձեալ ձեալ Վրաստան՝ գէօրգ Փառաւորին՝ որ մեռաւ ՚ի 1346ին և Աղեքսանդրի՝ թագաւորութեան երկրորդ նորոգողին ժամանակը. բայց յետագայ իշխանաց թուլութիւնն և ներքին շարունակ երկպատակութիւնն հետզհետէ այս գեղեցիկ երկրին կործանումը երագեցին, մինչեւ այն օրն (1800) որ վերջին բագրատունին՝ գէօրգ Գ հրաժարեցաւ իւր իշխանութենէն ՚ի շահ Ռուսաց:

Կախէթ շատ դարերով ինքնիշխան թագաւորութիւն մ'եղած ըլլալով, շատ մը ազնուապետական ընտանիք հասաւատուեր էին մէջը, որոնք թագաւորին արքունականքը կը կազմէին, իրենց յանորդքն երկրին մէջ մալով, ինչուան այսօրս իշխանաց ժողովուրդ մը կը կազմեն, որոնք կը թուի թէ մէջերնին կատարեալ համաձայնութիւն մ'ունին յախորժակս: Այս մտաց և բարուց յայտնի նմանութիւնն զիրենք առ միմեանս կը մերձեցընէ և կը միացընէ: Ուրիշ կողմանէ այս ազնուականաց կեանքն, որոնք՝ անկասկած և գուարթ՝ երբեք վազուած օրը չեն մտածեր, բարեբարոյ և ընկերական է: Կ'ըսեն թէ կենաց իմաստութիւնը՝ կեանքն կարելի եղածին շափ երջանիկ անցընելուն մէջ կը հասկընան:

Այսպիսի ընկերութեան մէջ զըտ-

1 Վագուսիս իշխանին՝ Վրաստանի վրայ յանցին ստորագրութեան մէջ, Բագրատուանիք

նուելովս, անկարելի էր որ կախէթի մէջ ըրած ուղեսորովթիւնս ինձի հաճոյական չըլլար: Նոյնակէս Սղնախի մէջ անցուցած օրերս՝ գեղեցիկ վայրկենից յաջորդսաթիւն մ'էր: Շատ կարեսր տեղեկութիւններ ստացաց զիս ընդունող հիւրամեծ օրէս՝ որուն տունը մերձակայ տեղեաց երկրին բնակչաց և Տըփղիսէն հասնող ճանապարհորդաց ժողվատեղին էր:

Այս բարի Աստուճոյ տան մէջ չկար անցորդ որ օտարասէր ընդունելութիւն չգտներ: Իշխանին մայրն էր հիւրամեծ արողն. յայն պատկառելի կանանց մէկն՝ որ գուարթութիւն կը շնչեն և որոնց աեսիլը կը գուարթնացընէ և տնական քաղցր զգացումներ կը ներդորէ: Ամենուն համար ազնիւ և պարզ, տալու ժամանակը կարծես ինքն կ'ընդունէր:

Իր որդին, որ մեծ օրաորդ մ'էր, շատ կ'ուրախսանար երբ մենք ձիով հետը կ'երթայինք իր օրսական արշաւանաց մէջ: Այս անխանջ ներքովիժս, միշտ մեզմէ առաջ կ'անցնէր և քիչ մը ետքը կը գտանար, շուները գիմացը՝ բերաննին բերելով տիրոջը մոհացու կտպարով հարուածեալ զոհելը:

« Բարեկամացս բարեկամքն՝ իմ բարեկամքս են առած մ'է որ 'ի Վրաստան գործով կը ցուցընեն, ուր զօտարականը նոյնչափ առատասիրտ կերպով կ'ընդունին որչափ անկեղծութեամբ. պարզ բարեկամի մ'անունն միայն կը բաւէ՝ որ գուռն բացուի օտարականին՝ որ անոր անոնիլ կուտայ: Ասոր փորձը մասնաւոր կերպով առի կախեթական ուղեսորովթեանս մէջ, ուր Սղնախի խաղաղութեան գտատառին անունը իմ կեձիքս (Սուսամ, Sésame) եղաւ:

Սղնախէն ի թերաւ. - Գիճեւետ տեղուանք և առանք. - Օքտայա թան և իր ասասպելէ. - Ցինանտալի. - Թերաւ քաղաքն. - Կրեմի աւելակիք. - Քուարթիլ և իր բերդն. պատերազմին արկածին. - « Արապան » և իր լուծքն. - Գիրոսկոպն երկիր. - Դարձ ի Սղնախ. - Լակուսերի և իր ծառասուանն. - Խմ 1831ին ուղեսորդիւն. - Գիշէր մը Գունդոր ակտամէն մէշ. - Դարձ ի Վիեննա:

## Ա.

Կախէթ՝ ամենայն իրաւամբ Վրաստանի պարտէզն յորթորթցաւ: Արդէն 1877ի մարտի սկիզբներն երբ կը թուզակի զիլինալս թելաւ երթալու համար, սկսեր էր տեղւոյս բարեբեր հողը գար. Նան նոր կանաչութիւն մ'առնուլ, որ բարձր գագաթանց ձեան հետ չէր համաձայներ: Տփիսէն ի Սղնախի փոխած ձիերնիս Հայոց կը պատկանէին, իսկ Սղնախէն ի թելաւ՝ Վրացի իշխանաց են, անոր համար ալ իրենց տեսպն առջի գործածած նսեղն գրաստներէն շատ տարբեր է. սակայն հոս ալ այս անպատեհութիւնս կայ՝ որ ամենէն բանուկ ճամբաներուն վրայ ամեն ժամանակ ըստ պիտոյից չեն գտնուիր:

Սղնախի անմիջապէս մերձակայ տեղուանքն աւելի Վրացիք կը բնակին, հայկական ցեղն շուկայն եղած տեղերը ժողվուած է, ուր որ վաճառականութիւն կայ ընելու: Գրեթէ ամեն գեղ իր պաշտպանողական աշտարակը ունի, որու վերջին դիցալնական արտուածը Շամիլի ատեն եղած է: Ծնդհանրապէս քառակուսի խոշոր շինուած մ'է, այլ և այլ մաս բաժնուած, ուր մարդիկ և անասունք կրնան ապաւինիլ:

Բւղեսորութեան այս մասին մէջ առաջին գեղն որ կը հանդիպի՝ է կարգանախիք. այսպէս կոչուած է, կ'ըսեն, որովհեան Վրաստանի թագաւոր մը իր զինակիրներէն մէկը զրկած ըլլալով այս տեղը դիտելու անանկ տարակուական տեղեկութիւններ իրեն բերած էր, որ սահպեր էր զինքը նորէն սկսելու իր զննողութիւնը, ըսելով. « Կար-

քանախէ, աղէկ գիտէ ։ Ամենէն մեր-  
ձաւորթդիմատարական կայարանն Պա-  
խուր-ծիխսէ (Պախուրի բերդ) է . հօս  
են Պախուր-վաշնացէ ազգատոհմին  
չբաժնուած երկիններն . Ակսած են ար-  
դէն մերձակայ գաշտաց մէջ այդե-  
ստանեաց որթերը գարմանելու . ուռը  
ձողերուն վրայ կապելու եղանակն է .  
ամրողլ բնուանիք արբ և կոնայք ցան-  
կերու մէջ կ'աշխատին . մորք իրենց  
գործէն շխափանուելու համար՝ որո-  
րոցներով բերած են հետերնին իրենց  
կաթնկեր տղագը : Ոչխարք խմբավին  
կ'արածին ամեն կողմ, և գեղացի աղ-  
ջկունիք սափորնին իրենց ուսաց վրայ  
առուակներուն կը վաղեն : Այս ամեն  
բանս , տարազ և զծագրութիւնը ,  
Սուրբ Գրոց աեսարան մը կը յիշեցընեն :  
ինչպիսի տոկուն աշխատողք են այս  
կամսթացիքս . իմերես ամբողջ կով-  
կառու մէջ չգտնուի նման գործունեաց  
ժողովու բգ. մը . գժրազդարար՝ քաղած  
արդիւնքնին չի համոպատասխաներ ի-  
րենց կրած նեղութեանց . այն ատեն  
մինակ իրենց քրտինքն աներկրայա-  
րար արդիւնաւոր պիտի ըլլան, երբ աշ-  
խատելու խիստ նախնական կերպեր-  
նին փոխելու ըլլան , ըստ կարգի յառա-  
ջադիմութեան : Դարձեալ փորթամա-  
դոյնքն են որ զայլս կ'աշխատոցընեն ,  
որովհետեւ հօս աեղի բանողեքի վարձ-  
քէն նուաստագոյն բան չկայ :

Այս վիճակիս մէջ աւելի բարեկեցիկ  
գեղն՝ կուրծիանի է , որ իր անունը իր  
կիւրակեցութենէն առած է . վասն զի  
այս բառը կը նշանակէ ռարսուուրիէն  
և զօրուրին վրացոց <sup>1</sup> . գտրձեալ այս  
է որ գաւառին լրաւգոյն բերքը կը բե-  
րէ : Երկուսասաներորդ գարէն ՚ի վիր  
Անդրոնիկեանց կոմմենտի կը պատկա-  
նի : Անուննին այսօրուան օրս ուռսա-  
ցած է , որ է Անդրոնիկով : Բիւզանդիոյ  
ինքնակալին եղբայր մը եղեռն մը գոր-  
ծած ըլլալով , ապաւինած էր ՚ի վրա-  
ստան : Ընդունեցաւ զինքը թամար թա-

գուհին , և Աղնախի կուսակալ դնելով  
տասնուշորս գեղ պարգևեց իրեն :

Ի կուրծիանի կեցոյ այս ցեղէն իվան  
Տաւիտով իշխանին քով : Ինքն՝ ՚ի վրա-  
ստան եղած իր ցեղի անձանց մէջ բացա-  
ռութիւն մ'է , վասն զի որչափ որ անոնք  
անհոգ՝ ինքն աշնչափ գործունեայ է իր  
ստացուածքը արժեցընելու մէջ : Այս  
գիւղաբնակ ազնուականոս թէպէտ ՚ի  
Ա . Գետարաբորկ ըրած է իր իրաւագի-  
առութեան ընթացքն և արժանացած է  
ամեն վկայագրոց , սակայն իր ստացուա-  
ծոց մստակարարն ինքն է . իր այդե-  
ստանեաց և բերոց ծախուց ամեն մանր  
աշխատութիւնները նիւթապէս ինքն  
անձամբ կ'ընէ : Կախէթի պատմութե-  
մեծապէս հետամուտ երախտապէտ եմ  
իրեն առւած կարեսոր ծանօթութեանց  
համար : Իր կինն ( ծնեալ իշխանուհի  
Ճավճավացէ ) զիս շրջակայ այդեգործ  
ընտանեաց տարաւ . շատ բան քաղեցի  
իրենց սովորութիւններէն , որ ամենա-  
հին ժամանակներ կը յիշեցընեն :

Գեղեցիկ զիրք մ'ունի կուրծիանի  
գեղն , Ալազանէն տասն վերստ հեռու ,  
շատ մը գաշտաց՝ որոնց վրայ ձիւնը ին-  
չուան յունիս ամիսը կը տեէ , և ան-  
տառախիտ բլրոց դիմացը , ուր գիշեր  
տաեն շատ անգամ կը լսուի չափու-  
ներու և գոյլցը սանալը : Անկէց ոչ ինչ  
հեռու լին մը կը գանուի , հին հրաբխի  
մը բերանը , որուն Արտալա ( ցայտող )  
կ'ըսեն , իր նավթային ալեաց մէջէն ե-  
լուծ պղպջակաց համար : Քանի մը բնա-  
կան կոնքեր իրը աւազան կը ծառայեն  
այն մսրդիկանց՝ որոնք յօդացու . և կամ  
մորթոյ հիւանդութիւններ ունին : Աւ-  
րիշ մ'ալ որ խիս զալուրեց մը հովա-  
նւոյն մօտ էը գտնուի , իր ջուրը յինջ  
աղբերէ մը կ'ընդունի , որու ջուրը զը-  
տուած կը ծորէ մամմապատ ցցուած  
ժայուի մը մէջէն : Հօս կու գան և լուա-  
նալու և այն բուժական աղմային լողա-  
րաններէն ելած ատեննին : Երկրին չորս  
կողմի եղած խոր պատառառածքն կը

բէն . Եւ զիկէ իսկ լանոնք գժնդակ թշնամի կը հա-  
մարէին :

ցուցընեն անոր հրաբղիսային կաղմութիւնը. ցամքած հողը ոսփիդ տակը տեղի կու տայ և իրը առածգական կը լինի. անախորժ հոտ մը կը բուրէ, և ոչ երբեք յդի կին մը կը յանդգնի այս դժոխոց մօտենալու, վախնալով որ մահ պատճառէ իւր ծոցակիր մանկան. սակայն այսու հանդերձ թոշունք զուարթութեամբ կ'երգեն մերձաւոր թփոց մէջ :

Ո՛ գիտէ . թերես օր մը այս միայնակ և վայրենի տեղոյս մէջ՝ ամբառնայ պիտի բազանեաց կայան մը ժամանակին ճաշակով :

Բայց առասպել մը, որ երբեք հինալիք չունի այս երկրիս մէջ, կ'ըսէ թէ այս տեղս վորդոմայ և Գոմորայ նման անիծուած է : Այն տեղն ուր որ հիմա լիճն բռնած է, ատենով կ'ապրէք կ'ըսեն հարուստ գեղացի մը : Առաւօտ մը, որ օգոստոսի 6 էր (ըստ հին տոմարի), Ալլակերպութեան Քրիստոսի տօնին օրն, կ'աշխատի եղեր իր այգիներուն մէջ, երբ անցնողին մէկը դառնալով իրեն կը հարցընէ թէ ինչու համար Քրիստոսի այլակերպութեան օրն եկեղեցի չէր երթար : Միւսն ծիծաղելով պատասխան կու տայ, « Բաւական այլակերպութիւններ աեսած եմ, և ալ աւելի տեսնել չեմ ուզեր : Ես և կինս ծերանալով այլակերպեցանք, պղտի տղաքս մեծ մարդիկ գառնալով այլակերպեցան ... » Ասոր վրայ՝ անցնողն՝ որ Քրիստոս էր, պատասխան կու տայ խիստ ձայնով մը . « Եթէ այգպէս է, կ'ուզեմ որ քու տանդ մէջ ամենայն ինչ նոր այլակերպութիւն մը կրէ » : Հազիւ այս խօսքերս զուրցած էր, ժայթքեց երկիրն ջրային թանձր նիւթ մը, որ գեղացւոյն ամրող ստացուածքը ողողեց և զինքը իրեններով հանդերձ ահաւոր անդընդոյ մը մէջ ծածկեց : Անկէց վերջը՝ կիրակի օրն հանգիստ բռնելը երկիրած ծութեամբ պահուեցաւ երկրին մէջ . ինչուան ատեն մ'իսկ կալուածատեարք ստիպուեցան բողքելու տէրութեան՝ որ արգելուն այս բարեպաշտ գեղացւոց այս հանգստեան օրուան վրայ չաւել-

ցընելու երկուշաբաթի օրն ալ : Այս ալ ըսենք անցողաբար, որ կիրակի օրն կը սկսի շաբաթ իրիկունը գիշեր կոփելուն պէս, և ըստ կանոնի կը լմբնաց երկրորդ օրն ցորեկէն վերջը . հօտեղը թէ քրիստոնեայք և թէ մահմետականք՝ Արկելեայց պէս օրական շրջանը արեւական մտնելէն կը սկսին համրել :

Թելաւի ճամբուն վրայ երկրորդ թըլ թատարական կայարանն է Մուլուզանի . անոր մօտ և բլոյ մը վրայ կը տարածուի Ալսաշենի (նոր գիւղ) զուար ճալի աւանն, ուր կը բնակին բազմաթիւ ազնուական ընտանիք և վեց հարիւրի շափ գեղացիք : Այս տեղոյս կէսն հիմայ գատի տակ է իրուսաց վարչութեան և Հայոց նկատմամբ : Այս վերջնքու ինչպէս ամեն տեղ՝ կարօտ գեղացւոց ստակ փոխ տուած են, և ըստակնին առած չըլլալուն համար, տեղւոյս խաղաղութեան դատաւորէն իրենց պարտապանաց երկիրները իրենց վրայ դարձուցած են : Բայց օրէնք մը, որ կ'արգելու տէրութեան որ և է երկիրը չուալ ուրիշին, այս գատիս հակառակելով՝ հիմայ գործն ի կախ մնացած է : Հայք՝ որոնց քով սրամտութիւն չի պակսիր, ըսին, թէ ոչ եթէ երկիրը այլ անոր բերքը առած են : Տէրութիւնն ալ իր կողմանէ իրաւունք կը համորի այս ըրած գրաւումնին իրը ապօրինաւոր ոչնչացընել : Այս յայտնի է, որ այս գատասաւանիս լուծումն մեծապէս շարժած է երկրին կալուածատեարքը, որոնք գրեթէ ամենկն հայկական ցեղին յափշտակիչ համագրաւողաց պարտուց տակ ինկած են :

Անմիջապէս Մուլուզանի մօտ է վելիս-թիւնէ (դաշտի բերդ) շուկայ ունեցող մեծ աւանն, որ Ալնախի վիճակին փարթամաղոյններէն մին է, և որուն որթատունկըն այս յատկութիւնս ունին՝ որ եղանակին առաջին պտուղը կը հասցընեն ամեն տարի . ափսան որ ութ ամիս անցնելէն վերջը, այս ըմպեկին աշխ չի պահուիր : Եթեոյ կու դայ Ռութապուանի, որ կը նշանակէ « Հրէից գիւղ » : Իրաւոյնէ Հրէայք շինած են

այս գեղս . բայց տեղը վաճառականութեան յարմար երկելուն համար՝ Հայկայի որդիքին եկած են , և իսրայելի որդոց ինչուան յյետինն ալ վոնտած են անտի :

Ճամբայ ըրած ատենս , միանդամայն ալ կը դիտեմ զարմացմամբ թէ ինչպէս բերրի և զօրաւոր է այս կախեթական երկիրն : Ամեն կողմ՝ կը փայլին օրուան լրտայն առջև վայրենի ծաղկունքըն իրենց հիանալի պատկօք . վարդն , եղրևանին (lilas) և մանուշակն կը մեծան մրտավարդի (rhododendron) , լեռնավարդի (azalée) և հարսնուկին քովցողարած խոտն և յարդառատ որթատունկն մի և նոյն հողոյ կոշտէն կ'եւնեն : Ախսա որ այն տեղն ուր Վրաստանի երկիրն կրկին ճոխութիւն և շքեղութիւն ստացուծ է , հօն հաղորդակցութեան միջոցներն՝ որ արգէն ծփղիսէն սկսեալ խեղճ են , ևս առաւել զգալի կը լինին : Այս գծիս վրայ հե-

ռագրական վերջին թեն կը լմնայ ՚ի Սղնախ . անկէ անդին թզթատարական ծառայութիւնն շաբաթն երկու անգամ մինակ կը բանի : Դարձեալ որ և իցէ մարդ որու բնակութիւնն քիչ մը հեռու զատուած լըլսյ , պէտք է տառանձին զըրուցատարներ ունենայ , վասն զի կախեթի մէջ գիւղական թզթարաշխն ընաւ իսկ անծանօթ է :

Ճամբաններն , մանաւանդ ձմեռ ատեն , այնպէս անագիտան են , որ պուրտուք մը դինի բեռցուցած արապայ մը հաղիւ կրկին քալել . ասկէց յառաջ կու գայ որ գէշ օգերով փոխադրութիւնք կրկին արժէք ունին . կան անցք՝ որպասիսի է գամպարի՝ կամ կուրճիանի լիքանց անցքըն , որոնք այն ատեններն բոլորպիին անզնալի են . պէտք է յանձն առնուլ երկայն շրջաններ ընելու , որոնք կառքին գինը կը տասնապատկին (յիսուն կամ վաթսուն ուռուպլ վեց գոմէշներով լծուած արապայի մը համար) :

1 Խմ 1881ի նոյեմբերի մէջ անցած ժամանակս նոր Ճամբայ մը կը չնուռէր . ասոր վրայ խո-

սելու առիթ պիտի ունենամք քիչ մը վերջը :

Կը շարունակուի .

## ՄԱՐՄԱՇԻՆՈՒ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԿՈՐՄԱՆՈՒՄՆ.

Ինչպէս կ'ողբար տարի մ'առաջ մեր շիրԱկիԱ ՏԵՂԱԳՐՈՒԹԵԱԼՆ հեղինակն յառաջարանին մէջ , լսելով Ծնուոյ Միջնաշտարակին բոլորովին կործանումք՝ մատենին տպագրութեան աւարտելուն ժամանակ , նոյնպէս այս վերջերս նմանորինակ դէպք մը , հանգիպեալ ՚ի Մարմաշէն , կու գայ ամայացեալն Հայաստանի երեաաց տիխութիւնը աւելցընելու , ինչպէս ամենայն հայրենասէր սերնդոց : Յաւիտենից կը ննջեն անոնք որ զայնս կանգնեցին , և աւապա որ զարդիս կարեկիր ձեռք մը չկայ , որ ժամանակին հետ կռուի , և կերպով մը կարկատէ պահէ զայնս , որոնք

անտարակոյս առ ՚ի նախնեաց մեզ մնացեալ հին դպրութեան հետ կը յիշեցընեն ոչ անփառունակ անցեալ մը... Նոր կործանածն է եկեղեցի մը ՚ի շիրակ գաւառի , անուանի Մարմաշինու վանաց հիւսիսակողման եկեղեցին , որ հանդիպէր է այս աարւոյս ապրիի եին (ըստ հին տոմարի) : Ռւզելով մանրամասն տեղեկութիւն մը տալ ընթերցողաց , քաղելով կը թարգմանենք հօս ՇիրԱկ ՏԵՂԱԳՐՈՒԹԵԱՆին այս վանքիս և անոր եկեղեցեաց և մատրանց ժանօթութիւնքը , առանց արձանագրութեանց , որոց փափագողք կրնան զիմել նոյն մատենին :